

1. اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا

بِسْمِ اللّٰهِ الرَّحْمٰنِ الرَّحِیْمِ، الْحَمْدُ لِلّٰهِ وَالصَّلٰةُ وَالسَّلَامُ عَلٰی رَسُوْلِ اللّٰهِ وَعَلٰی اٰلِهِ وَصَحْبِهِ وَمَنْ وَاٰه. اَلْحَمْدُ لِلّٰهِ

5

اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا

10

اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا

15

اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا

20

اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا

[اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا]

25

اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا
 اَلْحَمْدُ لِلّٰهِ الَّذِيْ جَعَلَ لِكُلِّ شَيْءٍ قَدْرًا

625
...
...
...

630
...
...
...
...

635
...
...
...
...

640
...
...
...
...

645
...
...
...
...
...

נאמר וסודו ארבעים ושתים ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם

705

ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם

וְאֵלֶּה שְׁמוֹתֵיהֶם

וְאֵלֶּה שְׁמוֹתֵיהֶם

710

ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם

715

ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם

720

ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם

725

ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם
 ואלה שמותיהם ואלה שמותיהם ואלה שמותיהם

- 780
785
790
795
800

780
785
790
795
800

860
 865
 870
 875

880

990 օրհնութիւնս. արձանացիս 3 քրոս յօսի յաճար յիս
 օրն յարձանացիս օրհնութիւնս արձանացիս արձանացիս
 յիս յարձանացիս արձանացիս արձանացիս արձանացիս
 995 արձանացիս արձանացիս արձանացիս արձանացիս
 1000 արձանացիս արձանացիս արձանացիս արձանացիս
 1005 արձանացիս արձանացիս արձանացիս արձանացիս
 1010 արձանացիս արձանացիս արձանացիս արձանացիս

1015
 1020
 1025
 1030
 1035

1025
 1030
 1035

1015
 1020
 1025
 1030
 1035

1120

1120

1125

1125

1130

1130

1135

1135

1140

1140

- 1170
- 1175
- 1180
- 1185
- 1190
- 1195
- 1200
- 1205
- 1210
- 1215
- 1220
- 1225
- 1230
- 1235
- 1240
- 1245
- 1250
- 1255
- 1260
- 1265
- 1270
- 1275
- 1280
- 1285
- 1290
- 1295
- 1300
- 1305
- 1310
- 1315
- 1320
- 1325
- 1330
- 1335
- 1340
- 1345
- 1350
- 1355
- 1360
- 1365
- 1370
- 1375
- 1380
- 1385
- 1390
- 1395
- 1400
- 1405
- 1410
- 1415
- 1420
- 1425
- 1430
- 1435
- 1440
- 1445
- 1450
- 1455
- 1460
- 1465
- 1470
- 1475
- 1480
- 1485
- 1490
- 1495
- 1500
- 1505
- 1510
- 1515
- 1520
- 1525
- 1530
- 1535
- 1540
- 1545
- 1550
- 1555
- 1560
- 1565
- 1570
- 1575
- 1580
- 1585
- 1590
- 1595
- 1600
- 1605
- 1610
- 1615
- 1620
- 1625
- 1630
- 1635
- 1640
- 1645
- 1650
- 1655
- 1660
- 1665
- 1670
- 1675
- 1680
- 1685
- 1690
- 1695
- 1700
- 1705
- 1710
- 1715
- 1720
- 1725
- 1730
- 1735
- 1740
- 1745
- 1750
- 1755
- 1760
- 1765
- 1770
- 1775
- 1780
- 1785
- 1790
- 1795
- 1800
- 1805
- 1810
- 1815
- 1820
- 1825
- 1830
- 1835
- 1840
- 1845
- 1850
- 1855
- 1860
- 1865
- 1870
- 1875
- 1880
- 1885
- 1890
- 1895
- 1900
- 1905
- 1910
- 1915
- 1920
- 1925
- 1930
- 1935
- 1940
- 1945
- 1950
- 1955
- 1960
- 1965
- 1970
- 1975
- 1980
- 1985
- 1990
- 1995
- 2000

- 1535
 1540
 1545
 1550
 1555
- 1535
 1540
 1545
 1550
 1555
- 1540
 1545
 1550
 1555
- 1545
 1550
 1555
- 1550
 1555
- 1555

1820
 1825

1830

1835

1840

1830
 1835
 1840

1875

1880

1885

1890

1895

2160
 2165
 2170
 2175

والحمد لله رب العالمين - عَوْنٌ سِرٌّ

2180

